

700 Հաղար քսակ դրամ պահանջեցին ,
այլ այս գումարը խիստ չափազանց լի-
նելով՝ վար իջնալը Ռուսաց կայսեր
գթութեան թողուցին , Որքան որ վար
իջնայ , մինչեւ որոշեալ պայմանաժա-
մուն ամբողջապէս հատուցանելու , Այ-
լադրէ քաղաքը , Եֆլաք և Պուղտան
երկիրները իրենեւ գրաւ Ռուսաց ձեռ-
քը մնալու պայմանաւ , Վերոգրեալ
վաճառականութեան վնասուց փոխա-
րինութեանց բաժինները քանի որ վը-
ճարուին Օսմաննեան Պետութեան եր-
կիրները կարգաւ մէկ ու կէս տարուան
մէջ թողուին , և այս եղանակաւ հիմ
նական հաշտութեան որոշում տուին ,
և Բէպիլէ Էլ 15ին երկու կողմի երես-
փոխանք ՚ի պաշտօնէ փոխադարձ մուր-
հակներ կնքեցին , և երկու կողմէն ալ
գնադադար եղաւ :

Որովհետեւ Ռուսաց այս ծանր ա-
ռաջարկութիւնները ընդունիլ անկա-
րելի , եւ այսպիսի դժուարակիր բե-
ռանց ներքեւ մօնալ և Ճնշուիլն ան-
հնարին էր , այլ ըստ հարկին եւ ժա-
մանակին դէսկրերը ՚ի նկատի ունե-
լով , ակամայ կամօք պարտաւորեցանք
ընդունիլ , զի Ռուսք Անդրիանուազօլ
մէն փութով չը պիտի մեկնէին , և այս
պարագայիս քանի քանի չար դիտաւո-
րութիւններ ունէին իրենց սրտին մէջ ,
որոյ վերջին վախճանը անպատճառ
խուվութեան պիտի հասնէր , ուստի
կարեւոր դատուեցաւ պարտուագատ-
շաճ պատրաստութիւնը և դգուշու-
թիւնը ձեռքէ չը թողոււլ . Աղէքսանդ-
րիոյ կառավարիչ Մուստաֆա փաշան
՚ի մասին Անդրիանուազօլսոյ դիպուա-
ծոց , պաշտօնին փոխօսութեամբ բա-
ւական զօրքով Ֆիլիպէ եկած էր , նո-
րա այն կողմերը պատրաստ կենալու ,
և Մուսայի խնդրոյն գործադրութեան
պատճառաւ . Բութէլի կուսակալին այս
կալմերը գալու . և Յլիշ փաշային մի-

բանակով Ակլիստրէ նատելն յարմար
գատուելով , հրաման եղաւ , և նոցա
պէտքերը հոգացուեցան . Իսկ Ռու-
սաց հարկապահանջութեան խնդիրը
թեթեւյնելու համար , Մանուրէ զօ-
րաց Սպարապետի փոխանորդ Խալիլ
Ռիֆաթ փոշան յատուկ դէսպան , և
Պալդան լիրանց նախկին տումարա-
կալ Նէճիսկ էֆէնտին Նշանձութէան առ-
տիճանաւ ներքին խորհրդակոն որոշե-
ցան , եւ կայսերական ֆրգաթմնով
մինչ ՚ի Հոճայ պէյ և անտի ցամաքէն
Բեդրաբուրդ երթալու ձամբայ ելան .
Երկուքն ալ յիշեալ տեղը հասնելով ,
պահանջուած տուրքէն բան մի ջը կո-
րչացան վար իջնալ , միայն պատե-
րազմի ծախքէն , այս կողմը Մոռայի
խնդիրը ընդունուելուն համար մէկ
միլին մաճար ոսկի վար իջնալէն զատ ,
նոքա եւս այն տեղ երկու միլին վար
իջնացուցած են . իսկ մնացեալ գումա-
րը մինչեւ վեց տարուան մէջ հատու-
ցանելու համար , Եֆլագ և Պուղտան
երկիրները Ռուսաց գորքերէն ազատ
պիտի լինին , և միայն Ակլիստրէ քա-
ղաքը իբրեւ գրաւ իրենց ձեռքը մնա-
լու պայմանաւ որոշում տուած են .
Սցն ժամանակին ծովային գործոց պաշ-
տօնեայ Ահմէտ փաշան մեռած էր , նո-
րա պաշտօնը յիշեալ Խալիլ Ռիֆաթ
փաշային տրուեցաւ :

Ասպուածագուր Եպիսկոպոս

Տ . Յովհաննէսէան :

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Ի Սուրբ Էջմիածին : 1876 Յուլիս 20 .

(Կարունակութիւն , առ թիւ 3 :)

Առաւօտ ժամ Ամին հասանք իյնէ պօչէ
կոշեցեալ փոքրիկ աւանը ծովեզերքը շե-
նուած , այլ շատ տուներ լեռներուն փայ
անտառաց և պարտէ զներուն մէջ ցրիւ
կը տեսնուին . նաւահանգիստ չունի ,

ալէ կոճութեան ստուն խիստ վտանգաւոր է , առանին արեւելեան կողմը փաբրիկ բլրուկ մի կ'ամբառնայ գէպ ՚ի ծով երկարած . երկրին բերքն է հարուստ ատաղձ (ժեղապե) ամեն առասկէն , որ շրջակայ ճոխ անստառները կ'մատակարարեն . մինչև միեւ երկու ժամ կամաւելլի եւս հեռաւարութեամբ գիւղականք փայտահարութեան կըսպարապին , և կը պատրաստեն տախտակ և այլ պիտանաւոր նիւթեր , և մեծամեծ նաւեր բեռնաւարելով կ'փոխադրեն Կ . Պօլիս և այլ հեռաւար տեղեր . խիստ առատ է մրգեղնն , որոց մէջ գալիք է տանձըն և խնձորն իրենց համովն ու տեսակովն , զրս հազարաւոր մնաւուկներով կըփոխադրեն ՚ի Կ . Պօլիս և յայլ տեղիս . բնակիչը Մահմետականք և Յոյնք , թերեւս մի կամ երկու հայ գտնուի , այն եւս պանդուխտ : Աստի կ'ձանապարդեն ոմանք գէպ ՚ի Ասիս կողմերը : Նաւը իւր գործը փութով աւարտեց , և մեկնելով իւր առաջի ճանապարհը շարունակեց . այս եզերքը հեռուէն կը նշմարուէր գոդ մի , ինձեւ պրոռուն կոչեցնեալ , ուր շնուրած էր աշտարակ լսպտերի , ինչպէս ուրիշ շատ հարկաւոր տեղեր : Աստի սակաւ ինչ յառաջնալով , սկսաւ երեւիլ Սիսուպ քաղաքը ծովեղերքը կառուցեալ , իւր հընութեամբ , ամրութեամբ և անառիկ բերդովն հռչակաւոր է ՚ի հինա և ՚ի նորս . քաղաքը կը շրջապատէ քարուկիր ամռուր պարիսպ մը , հարաւային կողմը կամբառնայ հին բերդն իւր լայնանիստ տարածութեամբ , արեւմտեան ծովածոցը կը տարածուի մինչ ՚ի քաղաքին պարիսպ , հիւսիսային կողմը մեծ բլրակ մի կամբառնայ մինչ ՚ի ծովն երկարած , որոց ստորաները կ'երեւին տուներ եւ պարտէզներ , իսկ վերին կողմերը ժայռ և անբեր , սակայն արեւելեան ծովածոցը խիստ գեղեցիկ է ,

որոյ ջրերն միշտ կը թանան քաղաքին պարիսպ , այն է գեղեցիկ և գովիլի նաւահանգիստը , որ իւր ծոցը կը պատրաստէ և կը պահպանէ մրրկովլց օդերէն եւ խոռվեալ ծովերէն խցս տուած եւ աստ ապաւինած նաւախումբը . քաղաքը տափարակ դաշտի վերայ շնուրած է , և հարաւային կողմը միայն ցամաք , և ծովը երկարած բլրակը գրեթէ թերակղզի մի կը ձեւացնէ . հեռուէն կը նշմարուին եկեղեցեաց և մզկթաց մեծամեծ գմբեթները և աշտարակները (ժնալի) , և այլ երեւելի շնուրածոց տեսարանները . բնակիչը Մահմետականք եւ Յոյնք , թերեւս մի կամ երկու պանդուխտ Հայ , աստ նաւը չի հանդիպեցաւ :

Գիշերը ժամը 5 էր հասանք Սամսոն քաղաքը , առաւատեան որբան կարելի էր դիտեցինք քաղաքը եւ նորաշրջակայքը , օրինաւոր նաւահանգիստ շունի . քաղաքը ծովեղերքէն սկսեալ գէպ ՚ի բլրակները կը տարածի , և վերի կողմն եղած փոքր բլրակներն դիտողի տեսութենէն կը ծածկեն սորա արգաւանդահող դաշտերը և պարտէզները , շոգենաւուց երթեւեկութիւնը փոքր ինչ վաճառականութեան դիւրութիւն կը տայ , Ասիս այլ և այլ կողմերը փոխադաբար վաճառք փոխադրելու : Աստի շատ անգամ կարաւաններ կուղեւորին Սեբաստիոյ , Ամասիոյ , Կեսարիոյ , և Ասիս ուրիշ կողմերը , Բնակիչը Մահմետականք , Հայք , Յոյնք , առհասարակ վաճառականութեան և արհետի կը պարապին , Հայք ունին եկեղեցի եւ գպրոց , և կը համարուին 200 տունի չափ , մատղիր են առանձին առաջնորդ ունենալ քաղաքին վերաբերեալ գիւղերն հետը միացնելով : Առաւօտ ժամ 1 ին մեկնեցանք աստի , մեզմէ խիստ հեռացած էին Ասիս քարձը և անտառաւետ լեռնե-

բը , բայց նոցա տեղ մեր աչքին առջեւ կը պարզուէին քաղաքէն սկսեալ ծովեզերքի երկարութեամբ մացառուտ և ճախնային շամբեր , որոց մէջ կ'աճին և կը սնունին վայրենի կինձեր և այլ պէսպէս կենդանիք , թռչունք և հաւեր , որոնք առատ կերակուր և շահ են քաղաքին որսորդաց : Այս մացառուտը աւարտելէն զինի , վերատին մօտեցանք Ասիոյ զուարձալի լեռներուն , որոց գագամը անտառ , կողերը և ձորակները շատ տեղ մշակուած եւ մշտադալար . աստ է Եասոյ կոչեցեալ գիւղը , և առ հասարակ գըրեթէ այսպիսի փոքրիկ գիւղեր եւ տուներ կան , որոց խիստ սակաւները կարողացանք տեսնալ , զի նաւը երբեմբն եղերքէն աւելի կը հեռանար , և անկարելի կը լինէր գուրսը բան մի նշմարել : Այս եղերքէն լեռներուն գեղեցիկ գիւղը , և նոցա վերայ բարձրացած ծառատնկոց կարգաւորութիւնը , մշակուած և մշատկանաչ գետինները , և տեղտեղ փոքրիկ աղբերամանց հեղասահիկ ջրերը սցնբան սբանչելի և զմայլելի են , որք առ հասարակ ճանապարհորդաց զուարձուի և բերկուի կ'աղդեն :

Եւ մինչ այս բնութեան ձիբերը կը զննէինք , ահա՝ մօտեցանք Վանայ պատմի կոչեցեալ տեղին , անտառէն դատարկ մնացած . լեռներուն կողերը առ հասարակ Եգիստացորեան ցանուած է , բնակչաց տուները լեռներուն վրայ եւ անտառներուն մէջ կը տեսնուին . անուանի է Վանայի բնական ծովացոծը , որ գեղեցիկ նաւահանդիսութէ , որուն եղերքը առ հասարակ բնակութիւն և պարտէզներ կը տեսնուին : Ժամը ցէր երեկոյեան հասանք Օրտու կոչեցեալ աւանը , բարձրը լեռան ստորոտը արեւելեան կողմը ծովեզերքը շնուրած է , և նոյն լեռան վրայ կան տուներ իրբեւ ամա-

ռանոց , որ ինքեանք կը կոչեն Պոլ պէտքէ , նաւահանգիստը փոքր և բնական դիրքով ծոց մի է , այլ ոչ այնքան ապահով , այս աւանը կան Հայ բնակիլը ներ որոց շատերը եգիստացորեանի մշտիութեան կը պարապին , և այլք ի տուր և առիկ գործս , ունին նաւեւ աւանին արեւելեան կողմը բաւականի չափ մշակելոյ և սերմանելոյ արտեր : Նաւը աստ տասը վայրկեան հազիւ կենալով մեկնեցաւ , և գիշեր ժամանակ հասանք ի կիրասոն քաղաքը , գիշերը արգէն իւր սեւ քողը տարածած էր բնութեան վրայ , ուսափ անկարելի էր մութին մէջ բան մի նշմարել , ոչ նաւահանգիստը , ոչ քաղաքին գիրքը , ոչ նորա շրջակայ պարտէ զները և անտառաւէտ լեռները , և ոչ սակաւաթիւ Հայոց վիճակին վերայ փոքրինչ տեղեկութիւն ստանալ , երկրին բերքերէն նաւը բերած էին տանձ , խնձոր , դեղձ , խաղող , եւս առաւել կաղին (Քընաբը) որ անուանի և ընտիր տեսակին է , սորա տունկը խիստ առատութեամբ կը մշակեն աստ , եւ գրեթէ առ հասարակ գաշտերը եւ լեռները սորա տունկերը կը ծածկեն , և մեծ առատութեամբ ի թուրքիս և Ռուսաստան կը փոխագրեն նաւերով :

Աստի մեկնելով չորեցաքթի առաւօտ հասանք ի Տրապիզոն մայրաքաղաքն Պանտոսի , նաւահանգիստ շունի , եթէ չը զգուշանան վտանգներու կը պատահին նաւք և նաւակք ալեկոծութեան ատեն . քաղաքը բաւականի չափ մէծ է , ծովեզերքէն ըսկըսեալ գէպ ի վեր կը տարածուի , այլ ամբողջ զիբերը ծովէն չի տեսնուիր , շնուրածք հասարակաց են , աչքի զառնողները այլագեեաց մզկիթները եւ յունաց մի նորաշն եկեղեցին է . վերի կողմը կը տեսնուի փոքր բլաներ , տուներ և պարտիզաններ իրբեւ ա-

մառանոց : Հետօթեանց բեկորներն անգամ չեն երեւիր , զանազան դարերու մէջ պատահած յեղափոխութիւններն և դէպքերը անհետ ըրած են . բնակիչը Մահմետականք , Հայք և Յոյնք , որոց շատերը վաճառականք . այլք առևտրական գործերով կը պարապին , իսկ մնացեալները արհետաւորք , Հայք կը համարուին իրը 800 գերդաստանք , ունին երեք եկեղեցի եւ վիճակաւոր Առաջնորդ , Ազգային դպրոց , անշարժ կալուածք , որոց եկամուտը կը ծառայէ Գարոցին և Առաջնորդարանին , քաղաքէն դուրս ունին մի վանք , և նոր գերեզմանատուն ծովեզերքը , եւ կից նմին լնդարձակ արաեր , շնուռած է կառուղի աստի մինչ ՚ի Կարին , և սոյն ճանապարհէն կ'ուղեւորին Հայաստանի այլ և այլ գտաւոներու ճամբորդները : Վաճառականութիւնը բաւական յառաջացած է երեւի , եւ ուրիշ գաւառներ ճիւղեր ունի , ոչ սակաւ դիւրութիւններ եւ օգուտներ կը մատակարարեն Եւրոպական ընկերութեանց շոգենաւոք , եթէ նաւահանգստին վտանգը բարձուի : Երեկոյին ժամ 10 ին մեկնեցանք աստի , գիշերը շարունակ նաւելով առաւօտ ժամ 11 ին հասանք ՚ի Պաթում . նաւահանգիստը ապահով եւ բնական դիրքով դէպ ՚ի հարաւ երկարած ծոց մի է . Օսմանեան Պետութիւնը ունի աստ բաւական ամրութիւններ ՚ի զգուշութիւն արտաքին թշնամեաց : Աստի կուղեւորին Արդուին քաղաքի ճանապարհորդք թէ ՚ի ծովու և թէ ՚ի ցամաքի : Առանը բարձրաբերց և անառառախիստ Եւաներուն ստորոտը շնուռած է տափարակ գաշտի վերայ , շնուռածք հասարակոց , բնակիչը Մահմետականք , Արացիք , և Պատական հայք սակաւք , կը յաճախին աստ նաեւ հայեր առ և

տրական գործոց համար , անուանի է տեղայն բարեհամ եւ մարսեցուցիչ ջուրն , որ մինչ ՚ի Կ . Պօլիս Սուլթան ներուն կը տանին . տռատ է ամեն տեսակ մրգեղինը , մինչ ՚ի Պաթում Ռուսաց ընկերութեան շոգենաւերը կը բանին . ուստի աստ մեծ նաւերէն կը փոխադրուին ճամբորդք եւ բեռինք փաքր նաև երը . և առաւօտ ժամ երկուքին մեկնեցանք աստի միշտ դիտելով թէ ծովեզերքը և թէ Պաթումի լերանց անընդհատ շվեմաներու վերայ և զած դիւղերը և լեռներուն կողերու վերայ այսր անդր ցրուած տունները , բնտկութիւնները , այդի և պարտէզ ները այլավեն հանդերձ մինչ ՚ի Զիրիստ առ համանուն գիւղը որ ծովեզերքը շնուռած է . Զիրիստ առյի եւ Փոթիի մէջ տեղն է Ռուսաց եւ Օսմանցւոց սահմանագլուխը , որ գետ մի կանչըրպահէ . Ռուսք այս սահմանագլուխը Նիրլայէֆ կը կոչէն , յանուն բարեյի շատակ Նիկողոս Կայսեր իւրեանց և Սահմանագլուխն երկու կողմը ըստ օրինաց պահապան զօրքեր կան , Ռուսաց կողմը խիստ անուառախիտ է , և երբեմն գիւղեր եւ տուններ կը նշմարուին , այլ Օսմանեանց կողմը ոչ նոյն պէս : Պաթումէն մինչ ՚ի Փոթի շարունակ նաւելով 4 ժամ կը տեւէ . և ահա մտանք Ռիոն գեար՝ չուրը միշտ պղողոր , և տակաւ յառաջնալով շոգենաւը մաքսատան առ ջեւ կանգնեցաւ : Նախ Ռիուս պաշտօնատարք բոլոր ճանապարհորդաց անցագրերը մի առ մի խոտիւ քննեցին և ժողովեցին իւրաքանչիւրոց մէն մի թուահամար տալով , և յետ այնորիկ մաքսի վերաբերեալ քննութիւնները եղան , և ապա ցրուեցան , անցագրերը տեղըցն կառավարչի տունէն վաւերացեալ ստանալու պայմանաւ :

(Շարունակէլ :)